

# Ք Ե Ռ Ի Ն ' Տ Ի Գ Ա Յ

Այս պատմութեան քը, ուր Թրքահայաստանի նախապատերազմեան միամիտ ու սրտաշարժ տիպար մը նկարուած է կենդանի գոյներով, մէկ կտորն է շարքի մը գոր Գ. Վահէ Հայկ հատորի մը մէջ ամփոփած պիտի հրատարակէ ի մօտոյ:

Անոնց աչքերուն ձէջ անտար կրակ ճը կ'իշխար ու սոքած այտերուն վրայ կենդանի բան ճը կը վառէր ամէն անգամ որ սարէն ձորէն բերուած խօսքերէն ետք կ'ըլլուէր, կը բոլրուէր նորէն Քեռիին խօսքը կը բացուէր...

— Քեռիին 'տի գայ, 'տի գայ ... Հէճշա'ա ծօտ ատենէն, ճիճակ' Տէրը աա'ր, քիչ ճըլ ողջ մնայինք եւ ճարմնաւոր աչքով տեսնայինք էա օրը, խանդավառուած կը խօսէր ճերունի ճը, Ստանկոցոց Խաղար Աղբարը, որ ճեր թաղի տարիքոտ քաղաքագէտներու խօսքին կը պատկանէր և անոնց ձէջ ամենէն բանդէտն ու Հեղինակաւորը ճանչցուած էր:

Ճիտակն ըսես, Խաղար Աղբար արժանի էր այդ Հաճարակին, անոր արուած յարգանքը՝ պարտապատեղը չէր: Նախ, ժաճուն ամբողջ արարաւորութիւնները, «Տէր եթէ շրթունս իճ բանաս»էն ճինչեւ «Օրհնեալ եղբարք»ը գոց զիտէր, և ճանաւանդ լրագիր կը կարդար, կը քաղէր քաղաքական լուրերը որոնք իրեն Հաճար գազանիք չունէին, կրնար ամէնքն ալ բացատրել կամ գուշակել ճշգրտութեամբ:

Մերունիները, ճեր թաղին ձէջ, որոշ դասակարգ ճըն էին իրենց յատակ նախասիրութեամբ ու քճայքներով և պատերուն տակ սարքած գրեթէ ամենօրեայ Հաւաքայթներով, ինչպէս ճանուկներունը՝ իրենց խաղերով ու կոխներով, կամ ճմնած պատանիներունը՝ խենթ ու գազանի սէրերով:

Այլեւս բանէ գորճէ գաղբած ճարդիկ էին անոնք, ճիւն Հանդիտար Հաճար սպրեյու սահճանուած: Ասոր Հաճար իրենց կեանքին մնացեալ

բաճինը կը վայելէին անսահճան գուրգուրանքով, գաւաթ ճը Հին ու Հաղտագիւտ զինիի պէս՝ պուտ սա պուտ, ճի' գուցէ կաթիլ ճը իշխար գեաին, կամ փշրանք ճը խուսափէր իրենց կախ կախ շրթունքներէն:

Փաճանակին օր ու արեւ տեսեր էին, բանե'ր, գատե'ր, այգի ու պարտէզ ճշակեր, աւեր, տուեր էին, սէր ու սիրական ունեցեր, Հա', չի ճոռնանք ասիկա, տավալ դուռնայտ կարգուեր էին, ճըր ճաղիկեր, դաւակներ Հասցուցեր էին, և Հիճա ալ անոնց տաք կամ սղալ շաքերուն տակ քաշուած կ'սպրէին անշշուկ: Եւ եթէ անպատճառ պիտի գար, կը սպասէին սր խաղաղիկ ճահ ճը տանէր տանէր զիրենք էնդիի աշխարհ:

ճարուն գրեթէ երեք եղանակներուն բարի արեւին ետեւէն կը վազէին ճօր ճը փէշերուն փակած ճանուկներու պէս. գաշար ըլլար թէ թաղին ձէջ, ճեփ ճերճակ կամ ճաղտա գլուխին կը բանային անոր տաքուկ ճառագայթներուն, ու անոնց գոլերը ճճեյաւ ատեն երջանիկ «օ'խ...» ճը կը քաշէին իրենց կակորդէն՝ անսահճան երջանկութեամբ լեցուած, զինովցած:

Ձեռն ալ տան ամենէն տաքուկ անկիւնը իրենցը կ'ըլլար, քուրսիին (1) կամ թոնիթիին վերեւ:

(1) Գուրսի — փայտաշէն քառակուսի մեճ անտու մը, որուն տակ հողէ ամանով կրակ կը դրուէր ու վերմակ մըն ալ անտուին վրայ: Մարդիկ անոր շուրջ կը բօրորուէին ոտքերնին երկարած մէջի կրակին:

ուր ցորեկը ծրարելով կամ քը'խ, քը'խ հարգալով, գիշերն ալ խուռուչ խուռուչ քնանալով գարուն կամ գերեզման կ'իջնային:

Երկինքի ու արքայութեան վրայ գովեստով կը խօսէին, անկէ եկողէ ճը աւելի վստահութեամբ ու եռանդով, սակայն զիրենք հոն հրաւիրող հրեշտակէն կամ սատանայէն կը սարսափէին, կ'ատէին զանանք սրտանց: Միակ ճիւղաբաժնէն՝ գերեզման գացած բարեկամներու խումբն էր: Անոնք որոշ գիտէին թէ իրենց համար ճահուտան դուռ անգամ ճը որ չըլլար, զիճաւորելու եկողներուն ճէջ շա'ս սիրելի դէձքեր պիտի երեւնային, ճն'դք ըսես, ազգական ըսես, գործի' ընկեր, խնամի', զրացի', ամէ'նքն ալ, ամէ'նքն ալ հոն պիտի ըլլային, ճեճ իրախճանք ու հարսնիք պիտի սարքէին:

Այս իրողութեանց առջեւ Գարբիէլ Հրեշտակագետին դէճ անոնց ունեցած վախը կը ճեղծանար, յաճախ կը փարատէր կ'անհետանար բոլորովին: Ա'լ գառնուկ կը դառնային, գլախնին ճուճ, ճեճքի դաւադանը դետին ճեճելով կամաց կամաց կ'ուղղուէին գերեզմաննոց: Ետի կը հանդիպէին Հոգեհանգիստը, (1) զլուսնին բաց ու ճեճքերնին ճալլապատիկ «Հայր ճեր» ճը կը ճրթճրթային, ու սպա վախով ու երկիւղով կ'ուղղուէին դէպի իրենց գերեզմանները: Հոն կ'աշխատէին երկար ճամեր, հոգերը քարերը կը հաւաքէին, փլած, փրկիկած ճասերը կը նորոգէին, գուրգուրա հօր ճը պէս՝ որ քնացող ճանուկներուն վերճակները կը շտկէ, անոնք իրենց հոգին կը դնէին այդ հոգակոչներուն ճէջ: Աճէնքն ալ ճեճելներուն անունով կը կանչէին, «Էսի պապան է», «Էսի աեան է», «Էսի ճէսուճն, պըճըլիկ Ակորն է», «Էսի հարսան է»... այսպէս, բոլորն ալ իրենց կարգին:

Գերեզմաննոցը ուրիշ ընտանիք ճըն էր ճեր ճերերուն համար. այդ անխօս քարերը, հոգի կոյտերը լեզու, սիրա, դէճք ու հոգի ունէին, զիտէին վշտանալ՝ երբ քիչ այցելութիւն ըլլար, երբ իրենց վրայի քարերը թափթփէին կամ փունջ ճը

(1) Հոգեհանգիստը, մէկ կամ աւելի քաջանաներու գերեզմաններէն կը բաղկանար, գերեզմաննոցի մուտքին վրայ, խոշոր տապանաքարերով: Հասարակ մեռելները թաղելէ առաջ նախ Հոգեհանգիստին վրայ կը դրուէին մէկ երկու վայրկեան, որ առտն միայն անոնց ցոգին կը հանգէր երկինքի մէջ:

կանանջ խոտ, ճուռի ճիւղիկ ճը զլանալին աղբողները: Ատոր համար ճեր պապերուն սիրական զբաղումն էր շարաթը տեղամ ճը դոնէ, հոգը զրուճ սիրելիներուն այցելել, տնոնց հալը վախար հարցնել, ու յետոյ որոշել իրենց ալ տեղը, ոտքին ու գլուխին ճիշտ կողմն ու դիրքը, որովհետեւ, ճի' արտոցէ, երբ ճեճելին գլուխը արեւաճաղին հակառակ կողմը ըլլար, անոր հոգին կը դատապարտուէր դճոխքի ու տարտարոսի զրգուճ բոցերուն:

Այս աշխատանքներէն ետք անոնց ընելիքը կը մնար առտուն երկա ճամ երթալ աղօթել, բարեխօս սուրբերուն շարաթները, պահք եւ ուտիք օրերը յիշեցնել նոր ճիւղաճներուն, տանը այս ու այն անկիւնները փոքրիկ նորոգութիւններ ընել, ճառճաղիկի ջուր տալ, թոռնիկներուն հետ զբօնուլ միացեալ ճամերուն ալ բրուտ Մաճաս աղբօր խանութին առջեւ հաւաքուլ ուր շատ դանդաղ արեւ ճը կը պառկէր առտունէ ճինչեւ իրիկուն:

Հաճելի էին այս հաւաքայթներն ալ: Կը խօսէին հինէն ու նորէն, թագաւորաց հաշտութեան, աշխարհի խաղաղութեան վրայ: Կը ճանչնային տաներկու խաչապաշտ ազգերը, ճանաւանդ Հայոց Քեռի, ճեր տէրն ու պաշապանը, Ռուսը, Միայուն նիթ ճը կը դառնար: Գամերով կը խօսէին անոր վրայ, հին օրերէ հասած պատճգութիւններ կը քակէին, Հայոց հանգէպ՝ անոր ունեցած սիրոյն անթիւ ապացոյցները կը թուէին: Օրթոտոքս եկեղեցիին կը ճօտեային, թէեւ բաւական դճուարութեամբ, սպա Խրիճեանին շուրջ կը դառնային, անոր հետ կ'երթային խաչապաշտ ազգերուն, կը վերադառնային յաղթութեամբ, կը ճէնէին, կը ճատփէին եւ վերջապէս Քեռիին շնորհիւ Հայոց պահը կանգնելով անոր վրայ ճահիլ թագաւոր ճը կը նըստեցնէին, Չարին ամեճէն գեղեցիկ աղջիկն ալ կնութեան կը բերէին, տսով Հայաստան Ռուսիոյ խնամի կը դառնար եւ կամաց կամաց կը գօրանար, իր թշնամիներուն կօզն ու սկորը կը կտարտէր:

Այ՛ որոշ ապացոյցներուն առջեւ Քեռիին գալուտը Քրիտոսի երկրորդ զայտեան նճան ստոյգ ու բացայայտ բան ճը կը դառնար:

Այդ բաց ու գրեթէ ամենօրեայ ճօղաճներուն ճէջ, շատ լաւ կը յիշեճ, իրենց որոշ տեղն ունէին Մէք Ափարը՝ իր ճեճքի փայտին պէս երկար ու ճոր հասակով, Կար Աճուն՝ բարի ու արուճած աչքերով, խոշոր ու ճեճղի Մըսի Պէլլոս խնամին, ճե-

փան Աղբարը՝ որ իր գաւաղները կրթելու համար ձինչեւ իր հասակին ծովը աշխատեցաւ եւ այդ տերտով ալ գերեզման ձաւ: Կար տակաւին Պէշլըկոնց Առաքել Աղբարը որ չէքչէքուի պէս կը շարժէր, բալելու ասե՛ն կը վագէր, շաբաթը վեց օր աղուօր կ'աշխատէր, եօթներորդ օրը, կիրակի առաւո՛ն իր տանը արիշին տակ, մեզեով լեցուն ամուսիքի ճը շարժ կը պարպէր ճերմակ ջարը, գոյգ ճը գաւաթով, հին օրերու ետը իր դէճը առած: Բարի ու լաւկեաց երե՛ծիա աղբարն ալ չճոռնայինք, Սահակենց Սահակ աղբարը, Չոր Թուփենց Պետո՛ն, եւ տակաւին արիշ քանիներ, որոնք դպրոց վագոյ տոյց պէս հետզհետէ իրարու ետեւէն գացին շիֆ շխտակ գերեզմանոցին լեռը եւ հոն ձէկ ձէկ քար առնելով իրենց վրայ՝ իրարու ձօտ ալ պառկեցան, սիրայօժար եւ անշարժ հոն մնալու համար ձինչեւ ահեղ դատաստանին փոզը:

\*\*

Մեկնողներուն ետեւէն գեւ ձերերու հարուստ բազմութիւն ճը կը հաշաւէր ձեր թաղը: Անոնք ալ հիներուն ձածքայէն կ'երթային շխտակ եւ անոնց խօսքովն ու յիշատակովը օրը իրիկուն կ'ընէին: Աձէն անգամ որ ձածուն զանգակը ընդհատ ընդհատ կուլար, ձարդ ճը ձեռեր էր. գէ՛շ նշան, առնք բնագոյրար կը գգային որ իրենցձէ ձէկն է, խուճբին ձէկ անգամը թերեւս: Աւ

- Ետուած իր ձեղքերը երեսին չի գարնէ,
- Երկնային փառաց արժանացնէ,
- Գժօխքի հոտ չառնէ...: Աւ տակաւին

շարք ճը ուրիշներ ալ, որոնք կը տեղային իրարու ետեւէն եւ իրարու խառնուած:

Մեր ձերերուն ձէջ Սառնեցոց Խաղար Աղբարը ամենէն տարիքոտն էր եւ ամենէն ալ տինձը:

Խաղար Աղբար, ճ'ըսեր անցնիր: Երկար տարիներէ ի վեր թաղի ձերակոյտին պեան էր: Իր անուանը շա՛տ տեղեր գացեր էր: Գեղ, քէնա գիտէին կը ձանչնային զինք. շատ խաթրով, անուշ ձարդ էր: Երկար փէշերով զըսուսի ճը ձէջ կը փաթթէր իր կարճ ու ձաւ հասակը որուն վերեւ գոյգ ճը յոգնած եւ բարի աչքեր կը պճլտային ձեթով շինուած ձեր շրագներուն պէս:

Երհնատով կօշկակար էր Խաղար Աղբարը: Կաշիէ գոգնոց ճը ձէջքին, թեւերը սօթթած՝ առտուն կանուխ խանութ կ'երթար եւ իրիկունը ճըթնաշաղին կը գառնար տուն:

Կը հաշուէր որ եօթանասունըհինգը շատանց անցած էր, որովհետեւ ձածի տարին կարգուեր էր, եւ այդ ասե՛ն քսան տարեկան ճը ըլլալու էր:

— Պօ՛յ, պօ՛ս, չալըճ, կատարե՛ալ, կ'ըսէր Խաղար Աղբար երբ իր հին օրերը կը յիշէր, ձանաւոց հարսնիքին օրերը: Գուռ զրացի, աձէնքն ալ հիւացեր, ձատ խածեր էին Խաղար Աղբար չուխէ շալվարին, սըրձայով հիւսուած չէփքէնին վրայ... ձինչեւ անգամ հարսը իր երեսին իջնող սեփուշին ձէկ կողմ նետեր էր իր աչքերուն կարօտով գգուելու համար Խաղար աղբար աննձան չալըճը...

Է՛հ, հին օրե՛րը, ի՛նչ օրեր...

Խաղար աղբար անգաւակ չէր մնացեր, ձեր, ձագկեր էր, ձեճցուցեր էր գաւաղները եւ իր ձեռքով տուն տեղ ըրեր էր, թոռնիկներու տիրացեր՝ եւ անոնց ձօտ կ'ապրէր խաղաղութեամբ ու երջանիկ, շայր Երրահամու սեղանով օժտուած եւ օրհնուած:

Մերութիւնը կամաց կամաց ձօտեցաւ անոր, շատ անգամ ալ լաւ զրացիի ճը պէս թողուց որ Խաղար Աղբար կորովը մնայ անոր սօքերուն ու բազուկներուն ձէջ, որովհետեւ բարի ձերունին ձաքուր կեանք ճը ապրեր էր, հալալ վաստակ ու աշխատանք կատարեր էր ճիշտ:

— Մօ՛, աղաք, կ'ըսէր իր աշկերաններուն, շխտակ պատը չի փլիւր, լա՛ւ գործ ըրէք, գոր (1) ձածքայէն ձի՛ ձոխք, յաջողութիւնը օր ճը չէ օր ճը կուգայ ձեղ կը գանայ ես այսչափ բան զիտե՛ծ, ա՛յսչափ:

Իրաւ ալ, հայ, տաճիկ, քիրա քուվա աձէնքն ալ անասհձան վաստակութիւն ունէին Պաղար Աղբար վրայ: Աձաւը՝ կալի կութի օրերուն՝ Քիւրտերուն արեխ, կօշիկ կարելու կարկանդակ առնն հաւատարիմ գործ կ'ընէր, ուրիշներուն պէս փինան (2) շըրէզով չէր փակցներ, եւ ո՛չ ալ յետոյ աշկերանները կը զրկէր անոնց ետեւէն որպէտղի փրթած, ինկած փինաները հաւաքելով առնն ետ բերն, ինչպէս ուրիշ արհեստակիցներ կ'ընէին:

Մաքով ալ սովորական գէճք ճը չէր Խաղար Աղբար: Աղուօր կը կարդար եւ առանց ակնոցի: Լրագրին բոլոր զիրերը իր աչքերուն տակէն կ'անց-

(1) Գօր — շխտակ:  
(2) Փինա — կաշիէ կարկասն (թրք.):

նէին քանի ճը անգամ: Տասնըհինգ օրը հեղ ճը, բացառիկ ճարտոց թերթ կուգար Պոլսէն, Խաղար Աղբար ճար ճարակ կ'ընէր ձէկ երկու հին թիւեր ձեռք կը ձգէր, գուրգուրանքով կը դնէր գանձնք իր ճոցին ձէջ, քանի ճը անուններ ճիտք կը պահէր և կը սկսէր իր ճառերուն:

Երբ այլեւս իր գաւակները սկսան հոգով զլնք, Խաղար Աղբար կ'աճաց կ'աճաց շուկայէն կարուցաւ և նուիրուեցաւ ազգային ճառայութեան:

Հեռուէ հեռանց լսեր, շշուկներ առեր էր յեղափոխականներու գործերէն: Անոնց ճասին հրատարակի վրայ՝ գաղտնաբար խօսելու առեն չէր ուզեր շատ առաջ երթալ, աչքով յոնքով խորհրդաւոր նշաններ կ'ընէր, բսել ուղերու համար թէ խոհեմութիւն չէր իր զխոցած բոլոր բաները բսել աճէն սեղ...:

Իր՝ յեղափոխութեան հեռ ունեցած առնչութեան վաստացի ազգայնցն ալ տալու համար կը սկսէր զլուխը ճօճեղէն երգել.

Գարեգին է, անո՛ւնդ գիտեմ,  
Վերքերով լի սիրտդ գիտեմ,  
Սրտիդ գարման վրէժն էլ գիտեմ...

Հխոցուծի և աղշութեան քար լուծիւն ճը կը տիրէր իր շուրջ: Խաղար Աղբար ճեճ ճարդ էր, յեղափոխական ճարդ էր, քա՛ջ ճարդ էր: Աս երգը կ'ստեղծէր ձգեր ատոր:

Իր խօսքերուն աճնէն սիրելի, աճնէն հաճով ճասը ճեր Քեռիին դալուն շուրջ կը դառնար, ուղղակի կ'սկսէր, հայկական գաւառները գրաւելու, շայտց կորճանճ ճահը հաստատելու հաճար:

Այդ շարժուն երբ լրագիրը Ռուսիոյ ճասին բան ճը գրած ըլլար, Խաղար Աղբար շատ խորհրդաւոր կը գտնէր և ճաներով բեռներով բացատրութիւն կուտար: Եթէ խօսք ճը, բառ ճը իսկ չըլլար անոր նկատմամբ, Խաղար Աղբար համար այդ լուծիւնն ալ առաւել եւս խորհրդաւոր էր, թէև իր աչքին աճէն ինչ պարզ էր և որոշ, ինք աճէն բանի կը հասցնէր իր խելքը:

Ու ճէկէն.

— Քեռին՝ տի գայ, տի գայ, կեցէք որ աչքովնիդ տեսնէք ու հաստաք, կ'էղրակացնէր՝ անուշ կերակուրի ճը հոտէն հնհնացող յոգնած ճաճբորդի ճը պէս:

Եթէ ողորմելի ճէկը կ'ստեղծէր ու թերահաւատ

տութեան բառեր թոթալէր կ'աճ կ'սկսատար տարակոյս ճը յղանար, Խաղար Աղբար հոգիին ճէջ կրակ կ'իջնար, բառերը կուգային անոր կ'սկորդէն բարճարագակ, աչքերը բոցեր կը գաւնային և սրբեւտ երազներու շարքերով կը տաքցնէին իր շուրջն հաւաքուած ճերունի հոգիներուն ճսկառ բաղճութիւնը:

Ու իր տեսութիւնը հաստատելու համար գորուոր փաստեր ունէր Յայնուութեան Գրքէն, ճասունդ Դանիէլ Մարգարէէն: Աս վերջնոյն ճարգարէութեան վերջին զլխուն վերջին համարներէն ճին կ'առնէր, հոն «գաղան» բառը գորճածոճ տճ է և անոր անկուճը նախատեսուած: Գաղանը անկատկած՝ ճաճիկն էր, Մուհամմէ՛տը, որուն գրերը թուանշանի վերածելով և գանձնք գուճարելով կ'ունենար՝ հաղար երեք հարիւր երեսուն և հինգը, այսինքն տաճկաց թուին 1335ը, որ առեն ինչպէս ճարգարէն հաստատապէս կ'ըսէ, գաղանը պիտի իյնայ և իր իշխանութիւնը վերջ պիտի գտնէ, անշուշտ ճեր Քեռիին ճեռածր:

Ճփութեան և տարակոյսի բոլոր խօսքերը վերջ կը գանէին երբ ճանունդ Խաղար Աղբար յաղթանակով ճէջտեղ կը դնէր Ետպի Մարգարէութեան և Յայնուութեան Գրքէն որոշ համարներ որոնք հաւասար ուճգնութեամբ և ճճնականապէս Դանիէլ Մարգարէին խօսքերը կը հաստատէին...

Երբ այնինչ կիրակին, ճէր Մարկոս քահանան ալ իր բարոզին ճէջ ակնարկութիւն ճը ընէր այդ ճարգարէին և անոր գաղանի կորճանճան ճասին, Խաղար Աղբար ուրախութենէն ինքզինք կը կորսընցնէր, ճեճ երջանկութեամբ կը նայէր իր շուրջ և կը փնտէր իր տարեկից ճերունիները որոնք արդէն ճանօթ էին այդ ճըճարտութեան՝ շնորհիւ իր բացօթեայ ճողպէրուն: Անոնց աչքերուն յատակը կը նայէր առանճին հաճոյքով: Ինք ճիտէր որ ինքն էր ճիտակը, հը՛ ճիւս պարտով ճլուխ առարկանե՛րը, գրքէ, աւետարանէ լուր ճունեցողներ պարգապէս:

Իրիկունը, քարոզէն ետք, ճիտակ առն կը գառնար աւելի հրաճայական և աւելի լուրջ: ճնեցիք յայտնապէս փոխուած կը գտնէին ճինք, բայց կը գուշակէին որ անկատկած Քեռիին գալստեան ճասին նոր փաստ ճըն ալ գտած ըլլալու էր Խաղար Աղբար...:

Այս գուշակութիւնը, իրա՛ւ ալ, քիչ ետք

կը ստուգուէր: Այցելու զրացիներ՝ Թաղար Աղբը-  
րանց տունը, այդ գիշեր, անօթի ականջներով կու-  
գային եւ կուշտ ու կուռ կը ձեկնէին, բթերնուն  
առջեւ փսփսայով:

— Եստուած ձէնիկդ լսէ, Գանիէլը ի՛նք բա-  
րեխօս ըլլայ քեզի, արդա՛ր ճարգ:

\*\*\*

Թաղար աղբօր Համբերանքն ու փաստերը ճա-  
շկիք բաներ չէին: Ո՛չ օրերը եւ ո՛չ ալ տարիները  
կրցան փշրանք ճը պակտեցնել անոնցձէ:

Այսպէս, ծերունին յուսաց, սպասեց, խօսեցաւ,  
բացատրեց երկար տարիներ: Ընցաւ ոթնունին վրա-  
յէն, Հինգ ձըն ալ գլտօրեց, իննըսունին բարեւ  
տուաւ: Իր հաւատքը ա՛լ աւելի ուժովցաւ, անառիկ  
բերդ ճը դարձաւ: Ընկարելի, անհնարին էր որ  
Գանիէլի նման ճարգարէ ճը սխալէր եւ կամ յայտ-  
նութեան վկայութիւնը սո՛ւտ ըլլար: Մեղա՛յ,  
ճեղա՛յ:

Ըճառուան տաք ու խաղաղ օրերէն ճէկն ալ-  
սեւ լուր ճը, սեւ ուրուրի ճը պէտ, գեղերէ, քա-  
ղաքներէ անցաւ, լեռներ ու ձորեր կտրեց ճինչեւ  
ճեր թաղերն ու փողոցները հասաւ:

Արտակարգ յուզուճով լեցուեցան բոլոր տու-  
ները:

Մեճ պատերազմ հռչակուճ ճը: Թաշապաշտ  
ազգերը իրարու դէճ ելեր էին:

Կարճիր թուղթերով գեկոյցներ փակցուցին պա-  
տերուն վրայ, նոր բացուճ վերքերու պէտ: Տա-  
վուլն ու զուռնան աճէն կողմ սկսան պօռար: Մար-  
դիկ վախով ու դաղով կ'երթային կուգային, շշուկ-  
ներ, խօսքեր կը փսխանակէին, անճանօթ սարսափ  
ճը կար օդին ու ջուրին, անխօս իրերուն ճէջ  
անգաճ:

Պատերազմը լա՛ւ, բայց Թուրքերն ալ պատ-  
բաստութիւն կը տեսնէին անանուն շուարքով ու  
ճաստանջութեաճք:

Թաղար աղբար Հիճա յայտնապէս գրաղաճ էր:  
Տարիները ուտերէն սեղճեր ու ճուեր էին անոր  
ճէջքը, դճուար կը քալէր, բայց իր ստքերը օր-  
ուան ժխորին ու աղաղակներուն աակ նոր ուճ եւ  
եռանդ աակեր էին: Օրը քանի ճը անգաճ շուկայ  
կ'երթար կուգար: Լուր կը բերէր, լուր կը տանէր  
տունը Մացօղ ճերերուն եւ կնիկներուն: Ըճէն օր  
քիչ ճը աւելի անհաճքեր կը գառնար, հացը չէր

ուտեր, կը լափէր: Կը խօսէր բարճք ու հեքստ,  
սաքերն ու ճեւքերը ճշտական զողի ճէջ:

Քեռին ճաճրայ կլլելու վրայ էր, Գանիէլ  
ճարգարէն, ու յետոյ ինք, կը յաղթանակէին, կա-  
րելի՞ էր դիճանալ:

Գիշերուն քունը փախաւ, ցորեկը արդէն  
վայրկեան ճը հանգիստ չուէր, բայց երջանիկ էր,  
կեանքին աճէնէն անուշ օրերը կ'ապրէր:

— Քեռին 'տի գայ, Քեռին 'տի գայ, պտարստ  
եղիք, ճեղճ ու խորհրդաւոր ճայնով կը խօսէր  
Թաղար Աղբար, դուռ գրացիին, ճեճին պղտիկին,  
աճէնուն: Չէր ուզէր որ ո՛չ ճէկը գրկուի, անճան  
Մնայ, եկեղեղիէն բաճնուճ շնորհաց հացին, սըր-  
բութեան նճան:

Երբ ճէկին դաւակն էին տարեր զինուորի ա-  
նունով կաճ աճուսինը, եւ կաճ, էրբ բանակին  
պէաքերուն հաճար խանութն էին պարպեր, աճէն  
ինչ թալլեր տարեր, Թաղար Աղբար կը ճխիթարէր  
գաննք, կը թելաղրէր որ տարուճ իրեղէններուն  
եւ ապրանքին ճանրամասն ցանկը պահէն: Ապա  
տանց դաաը կը տեռնար, հազար խոստումներ  
կ'ընէր, ազատութիւն հարստութիւն կը խոստա-  
նար ու կը բաշխէր աճէնուն: Քեռիին գալուտար՝  
անուշ շաքարահաաի ճը պէս կը դնէր լեղի եւ  
թթու բերաններուն ճէջ, աճէնքն ալ կը բուճէր,  
երջանիկ ճարգու կը վերաճէր:

Փողոցներէն անցնելու տակն անցորդներուն  
կը նայէր ճեճ կարեւորութեաճք, եւ կը զայրանար  
որ անոնք զինք չէին կեցներ ու հարցներ թէ  
իրա՛ւ: Գանիէլ Մարգարէին խօսքը պիտի կասար-  
ուէ՞ր, կաճ գաղանը պիտի իյնա՞ր... Քեռին պիտի  
գա՞ր...:

Բայց էրբ ճանօթ ճէկը դէճը կլլէր ու  
— Թաղա՛ր Աղբար, ի՞նչ լուր հարցներ,

Աշխարհը ոչ ջ առողջ՝ Թաղար Աղբօր կուտա-  
յին: Ընիկա իր սրտին տաղրակը կը բանար, կը խօ-  
սէր ու կը խօսէր, քանի կը խօսէր այնքան ըսե-  
լիքները կը շատնային: Իննըսուն տարուան հաճ-  
բերով հագին կրնա՞ր լսել ճիթէ: Քեռիին պատկերը  
ճօտեցեր, իրականութիւն ճը դառնալու վրայ էր  
այլելու:

Երբ կովկասեան ճակատին վրայ Ռուս թուրք  
առաջին կռիւներուն լուրերն ալ եկան, Թաղար  
Աղբօր գաւաթը յորդեցաւ:

— «Ծանը սասկիլը էրբ ճօտեհայ՝ ճղիթին

գորգան (1) կ'աղատե...» կը խօսէր սրածառութեամբ, ըսել ուզելու համար որ այս դէպքը վերջնական հարուածը պիտի տար գաղանին:

Աւերակներ կը քակէր ճարգարէութեանց կծիկը: Բառերը զիրար կը հրձշակէին կոկորդին մէջ ու կը կլարուէին կը մնային լեզուին վրայ: Յուզուածն՝ նեղը կը մնար, ըսելիքներուն շարքը կը կ'որսնցնէր, շատ հեղ բառերն ալ կը փախչէին տակաւին շրթ-թունքներէն գուրս չեկած. այն ատեն աջ ձեռքին երկու ծամները դէպ ի վեր շահելով եւ՝ սարսափահար նապաստակի ձը ճշտաշարժ ականջներուն պէս մէկը ետ մէկը առաջ կը տանէր ու կը բերէր, ու կը պոսար:

— Երկու շարթ, միայն երկու, կը հասկընար, Քեռին հոս պիտի ըլլայ...

Երբ անձկութիւնը կը շատնար ու կիներ խուճը խուճը հաւաքուած տէրտէրնին կուլային,

— Մի՛ լաք, մէ՛րս, քո՛րս, Լստուած մենձ է, միթէ վերը բանձա՞ր կը քաղէ, չի՛ տեսնար ասոնք: Չէ՛, չէ՛, ճեղա՛յ յերկինս եւ առաջին քո, հրեղէն զորքիդ խորպան ըլլի՞մ, Լճենակա՛լ Տէր, ճեղա՛յ:



Շարթներ ու անիւներ կ'անցնէին... բայց Քեռին չէր երեւնար: Խաղար աղբոր համբերութիւնը իր կուրծքին տակ կը սեղծուէր՝ փոքրիկ պարապի ձը մէջ ճշուած օդի ահապին քանակութեան ձը պէս:

Ը՛լ հապէ ջուրէ կտրէր էր, զիշեր ցորեկ խօսելու, բոցատրելու տուեր էր ինքզինը: Ամենէն զօրաւոր փաստերը կը բերէր, սակայն տակաւին Քեռին չէր երեւնար... անձկութիւնը օրտին կը զարնէր: Թագեցիներուն, ճեմին, պղտիկին հաստատ խոստումներ տուեր՝ իրական գուշակութիւններ ըրեր էր. զիճանալիք բան չէր սա:

Հնչուողը բանի՛ ձը օր անկողին ձգեց մեր ճերտունին: Գրաջի կնիկներ ըսին որ այդ բաները պահ ձը ճոռնայ, քիչ ձը հանգիստ ընէ: Բայց Խաղար Աղբար չէր կրնար իր հաւատքին գաւաճանել... աւելի՛ բուռն եւ աւելի՛ փափաքով կը խօսէր, կը կարգար ու կ'աղօթէր զիշեր ցորեկ:

Օրը նո՛ր՝ ցաւերը, հալածանքները նո՛ր: Քե.

(1) Գորգան — Գաւիթ, բակ:

ուն կ'ուշանար Եւելի՛ն. «կը հեռանար», «ձե՛ծ կ'ուտէր», «եւ կ'երթար», կը փախչէր», այսպէս կ'ըսէին հեռագիրները: Սոսկալի բան էր: Խաղար Աղբար այժմ իր բուռն պայքարը դարձուցեր էր այդ լուրերուն դէմ: Իր փաստերուն բոլոր բանակը շարժման մէջ գրեթէ՝ սուտ կը հուշակէր գանձիք: Իր ձգածը աւելի զօրաւոր ճակատամարտ ձրն էր, ուրիշ գուրս կուգար միշտ յաղթական:

Երբ Թուրքերուն յաջողութիւնը անձկութեամբ ու սարսափով շրջան կ'ընէր շրթունքէ շրթունք,

— Ձէ՛, արեւդ սիրե՛մ չէ՛, մի՛ հաւատաք. սո՛ւտ է, սո՛ւտ. Թուրքին նեղածը թօփ է՝ Քեռիւնը փաթաթէ՛ս: Չէ՛, էտ լուրերը հոս կը շինուին, հոս կը գրուին, մի՛ հաւատաք...

Բայց գրաջիները իրատունք ալ ունին, կը ճտաճէր ներսանց պահ ձը, կը թուլնար ինքն ալ, օրտէն սեւ ջուր կ'երթար, կաթնուածի նոպաներ կ'ապրէր, բայց քիչ ետք հակառակ ալիքներ կուգային եւ ապահով եղբերքներուն կը տանէին զինք:

— Ձէ՛, կը պոսար, ինքզինքին, չըլլալիք բան է, Քեռին՝ ախ գայ, ախ գայ, եւ ես աչօքս պիտի տեսնեմ ու Սիմոն Ծերունիին պէս պիտի խնդրեմ Լստուածէ՛ «Տէ՛ր, արձակեա՛ր զճառայդ քո...»:

— Բայց ս'էր է, երկու շարթ ըսիր՝ վեց արձիւր անցաւ, դեռ բան ձրն ալ չկայ եւ չպիտի ալ ըլլայ, սկսան խօսիլ թողեցիք ծաղրանքով եւ նոյն ատեն սաստիկ օրտնեղած:

Ծերունին այդ խօսքերը հալած կազարի պէս կ'առնէր իր փոքրիկ ականջներուն մէջ: Լստուած տաղնապէն՝ աչքերը կը ճշուշակէին, լալազին աղօթքներով անկողին կ'երթար եւ յաճախ աղափար, բարի երազներով կ'արթննար միթիթարուած, ուժով-ցա՛մ: Նշանաւոր երազներու ատեն կէտ զիշերին կ'արթննար, անպատճ հրճուանքով կ'արթնցնէր բոլոր անեցիները, ճեմէն մինչեւ պղտիկը եւ անոնց կը պտտէր, կը բոցատրէր իր երազը. էթէ մեկ-նաթեան ատեն փոքրիկ շփոթութիւն ձը ունենար, երազահանը իր ձօան էր արգէն, ձեռքը անոր կ'երկարէր ու ձուխով պլպլայցոյ ճրագի ձը ճերտունի լստին տակ կը գանէր բոլոր բաներուն ճշգրիտ նշանակութիւնը, առաւօտուն ալ իր ձօանի ու հեռաւոր բարեկամներուն կուտար աւետար:

Իսկ տարակուս յայանդներուն,

— Ի՛նչ անձիւտ ճարդիկ կան աշխարհի վրայ՝ կը ճտաճէր, իր ներսէն ախ ձը քաշելով:



ժամանակը կը բախէր... բայց Քեռին գածուներ, կեցեր էր սահմանին վրայ:

Եկան չարչարանքի և սպանութեանց օրերը, գլխատուճ, կախաղան, բանտարկութիւն: Ապա գանգուսաճային աքսոր: Պատերազմի լուրերը ճոռցան ծարղիկ, թերթ, զիրք կրակը նետեցին և անհնարին սարսափը գտան իրենց աչքին առջեւ տընկուած, շա՛տ ու շատ ծօտիկ:

— Աստուծոյ բարկութիւնն է ելեր, կրակէ կարկուտ է զրկեր. վա՛յն է եկեր զլինուս, կուլային կնիկները հեծեծանքով երբ էրիկ ծարղիկ անբողջ բանտերը լեցուեցան...:

Քեռին Կովկասի ներսերը կը քաշուէր և հոգ չէր ըներ թէ քիչ ճը վար իր քեռորդիները ի՛նչ տապալուքներ կ'անցընէին: Ուրիշ զիւղեր արդէն պարպուած, արքորուած էին, դեռ ճերը կը մնար գալիք օրերուն:

Խաղար Աղբար լուռ էր և չէր կրնար իր շուրջիններուն նայիլ, բառ ճը խօսք ճը ըսել անոնց: Աճէնքն ալ ճրրիկի բռնուած ճնճղուկներու պէս անկիւնէ անկիւն կը փախչէին, ծար ճը, ճարակ ճը կը խնդրէին կապուածիկ Աստուծո՛ւն:

Երբ Խաղար Աղբօր լացին կամ հազին ձայնը գար,

— Մուրս ի վրագ, ցնկա՛ծ, ո՛ւր մնաց Քեռիդ, Գանիէլ Մարգարէդ, կը խօսէին թաղեցիք զգուանքով:

Խաղար Աղբար կը լսէր ստոնք, բայց չէր պատասխաներ, և առանձինն քաշուած,

— Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, Տէ՛ր թագաւոր, թագաւորաց թագաւոր, ամենակա՛լ, ամենակարո՛ղ, ի՛նչ կ'ըլլայ, հէ՛ծի հէնց ձառոյ շարժէ՛. հրեղէն զօրքէդ, շա՛տ չէ, հազար ճը էս կողմ զրկէ՛: Գուն հոգա՛ ճեղ, դուն զա՛տ դատաստան բրէ, տես ճեր վիճակը, ամենողորճ, դուն քու ճուճուղիկիդ (1) տակ առ ճեղ...:

Ու կ'իյնար, կը փղձկէր արցունքի հեղեղներու ճէջ՝ ճունկ չօքած, երեսանկեալ, ճակատը դետին զարկած...:

Տե՛ս որ Աստուծոյ պատասխանն ալ կ'ուշաւոր: Ծա՛տ զարձանալի, շա՛տ զարձանալի, իրա՛ւ որ:

(1) Մուսուլմանի — Թիկունք, հաւին ձագերը պաշտպանելու իմաստով կը գործածուի առ հասարակ:

Կէս օր ճը, ինքն ալ, ճէկէն կայծակի զարնուածի պէս խռովքի ճը ճասնուեցաւ: Աչքերը խոշոր խոշոր բացաւ իր տեսածներուն հաւատալու համար, կակաղեց, անհասկնալի հայհոյութիւններ ճրթճրթաց և կ'ըրած լեզուով ինկաւ փողոցին ճէջ և ա՛լ չկրցաւ ոտքի ելլել:

Յաջորդ առաւօտ աչքերը լոյսին առջեւ փակ մնացին, կուրցան, խաւար և աղջաճուլջ դարձան:

Թաղին կնիկները, իրենց ցաւերուն ի՛չ իսկ ճեղքցան բարի ճերունիին, եկան անոր քով, տաք ջուր զրին, պող ջուր զարկին, կունակէն արին աւին, ահանջներուդ ետեւ աղբուկ ճղեցին. լոյսը յաճուեցաւ, ա՛լ ետ չդարձաւ երբեք:

Խաղար Աղբար Աստուծոյ կամքը օրհնեց, անոր զօրութեանը սպաւինեցաւ, որովհետեւ զիսէր որ ասոնք ամէնքն ալ իր բարիքին համար էին...:

Երկու բայլ, ահա աւելի վասն ալ եկաւ վերջապէս:

Աքսորն ու թաղանը:

Էրիկ ծարղի՛ւ, սասներկուքէն եօթանասուն տարեկան, անխօր, տարուած էին, շա՛տ կարճ ժամանակի ճը համար ճրայն, ու ա՛լ չէին երեցած...:

Այժմ թաղերն ու զիւղերը կը պարպուէին և կը քանդուէին. ճեճ հեղեղի ճը յանձնուած շիւղերու, տերեւներու պէս:

Խաղար Աղբօր շուրջիններն ալ տարին, ճինչև օրօրացին թուռիկը: Ա՛լ իր ճօաը ճարդու շունչ չէր հէւար, գաւաթ ճը ջուր աւող չկար: Ծուք ճըն էր ինքն ալ, անիճանալի ողի ճը, որ վերը՝ Աստուած, վարն ալ Քեռին կը փնտուէր ճեռքերը աղակուրտելէն (1)...:

Ու լացաւ ճերունին, աչքերը՝ ճութ քարայրներու պէս աղի կաթիլներ թափեցին վշտի սեւ լճակներուն վրայ: Գէճքին չորցած ճկանները լացի կճկուսներ չէին ցոյց տար, ճրայն անձայն արցունքներ կը զլտորէին այտերէն վար տարիներու կսկիճով տաքցած, կրօկէ կարկուտներ զարձած:

Մէկ-երկու օր ետք աւերակներու այս անկար ճերունին ալ բռնեցին ու իբրեւ վտանգաւոր յեղափոխական, շղթային զարկին ու խառնեցին աքսորական խոճերուն:

(1) Աղակուրտել — ջեռքերը երկարելով եւ իրերը շօշափելով բան մը փնտուել. կոյրերու համար կը գործածուի միայն:

Խաղար Աղբար իր փայտին կրթնած, կուրա-  
քամակ, առանց բառ ծր արտասանելու՝ դնաց, լա-  
ցով ու արցունքով սպառած, հատած բոլորովին:

Ուղեկիցներ կը պատճեն թէ անիկա շատ կարճ՝  
ճամբայ ձը ճիայն գնաց, որովհետեւ բարի ծահը  
քիչ ձը անդին զրկաբաց կը սպասէր իրեն:

Միտին, կ'ըսեն, Խաղար Աղբար աճէն քանի  
ձը քաջը կանգ կ'առնէր, ետին կը դառնար, հզօր

ճիգով ձը աչքերուն կտպերը կը բանար եւ իր քո-  
վիններէն կը խնդրէր որ անոնք ալ դառնային եւ  
հեռաւոր հորիզոնին նայէին, բայց աղէկ ձը նա-  
յէին, ստ'ւր, ստ'ւր աչքերով, անանկու համար թէ...  
Քեռին իրենց ետեւէն չէ՞ր հասներ արդեօք:

ՎԱՅԼ: ՀԱՅԿ

Ֆրեզիօ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Է Ն Չ Ա Յ Ն Ե Ր

Ս Պ Ե Ն Դ Ի Ա Ր Ե Ա Ն <sup>(1)</sup>

(ՄԱՀՈՒԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԱՌԹԻԻ)

Սպանդիարեանն իր երաժշտական գաղա-  
փարներն առնում էր գլխաւորապէս մասսա-  
յից, նրան քիչ թէ շատ ծանօթ ժողովուրդ-  
ներից և մասամբ իր սեփական երեսակալու-  
թեան բնագաւառից: Սպանդիարեանի «կոմ-  
պոզիցիաներում քիչ չեն այնպիսի երաժշ-  
տական «թեմաներ, որ պատկանում են ի-  
րեն, սակայն նշանակելի մեծամասնութիւնը  
վերցրած է ժողովրդից, զարդարուած է  
բազմաճյուղէն, գերազանցապէս օրգանորային  
ձևերով եւ տեղ տեղ յղուած նուրբ զգա-  
նութեամբ եւ զեղեցիկ վարպետութեամբ:  
Այդպիսի ժողովրդական եղանակներ Սպան-  
դիարեանի կոմպոզիցիայում շատ և շատ են,  
և նրա էսքիզների տետրակներից դատելով՝  
նա եղանակներ վերցնում էր Հայերի և թա-

թարների, Ռուսների եւ Ուկրայինցիների,  
Պարսիկների և Արաբների, Հրեաների, Յոյնե-  
րի և Սլոնների ստեղծագործութիւններից:  
Այդ ժողովուրդների (բացառութեամբ ուս)  
լեզուի անզիտութիւնը որոշ չափով Սպան-  
դիարեանին խանգարում էր հասու լինել նը-  
բանց երգերի գեղեցկութիւններին, բայց ժո-  
ղովրդական երգի սքանչելիքների ինտուի-  
տիւ ըմբռնումը բաւական լրացնում էր այդ  
բացը: Սպանդիարեանի մօտեցումը ժողովրդ-  
դական երգին՝ սիրողի մօտեցում չէր և ոչ էլ  
անայնադործական, ինչպէս այդ լինում է  
յաճախ, այլ վարպետի մօտեցում էր, սրը ու-  
նի հաստատ տեսարանութեան պատրաստու-  
թեան քաղա՛ արեւմտաւերոպական վարպետ-  
ների ժԵ. դարից յետոյ մշակած հիմքերով:

Կարելի է շատ հեռու լինել կուլտուրա-  
կան երաժշտութեան, Բախի և Մոցարտի  
երաժշտութեան նշանակութիւնը նուազեցնե-  
լու փորձից, բայց դա չի խանգարում խոստո-  
վանիլ, որ ժողովրդական երաժշտութեան ա-  
ռանձնայատկութիւնների թիւում, որոնց մով  
նա որոշում է այսպէս կոչուած արուեստա-

(1) Երեւանի «Նոր Ուղի»-ի վերջին թիւէն  
կ'արտատպենք ծանօթ երաժշտագետ Վ.  
Վօրղանեանի այս հիմնադրի յօդուածը հայ նոր  
երաժշտութեան մեծ վարպետ Սպանդիարեանի  
մասին գոր մեր ժողովուրդը տարի մը առաջ  
ցաւն ունեցաւ կորսնցնելու: